

ՇԵԼԻԻ “ՊՐՈՄԵԹԵՒ ԱՐՁԱԿՈՒԱԾ”Ը

Շելիի բանաստեղծական համագործության վահանական համագործության վահանական չափը «Պրոմեթեւս Արձակութեած»ի մէջ է որ կը գանենք: Իր այս քնարական թատրերգութեամբ, ան մէջ ժամանակակից մէջ՝ հին Յունաստանի մէծ ողբերգակներու հրաշքն է որ կրկնած է գերազանց ճոխութիւնով մը, որ արդիւնքն է՝ որքան իր արտակարգ յատկութիւններուն, նոյնքան ալ Աստվածական ոսկեդարէն ի վեր անցած աւելի քան երկու հազար տարիներուն բերած քաղաքակրթական անհաշուելի նպաստին:

Տեսլապաշտ մըն էր Շելի, մարդկային ընկերութիւնը բարեկարգելու բռուն տեսնցով, եւ բացարձակ անիշխանական մը ըլլալու չափ՝ կատարեալ ազատութեան սիրահար: Ֆրանսական Յեղափոխութեան սկզբունքներով եւ Պղասոնի փիլ խօփայութեամբ մնած, ան խոր ու անկեղծ համոզումով մէկ կողմէ կը ժխտէր ու քանդել կ'ուզէր բոլոր ընկերային հիմնարկութիւնները իբրեւ կաշկանդ իչ ուժեր, ու միւս կողմէ, իր թրթուուն գաղափարապաշտութեան բովանդակ հրայրքովը, կը բաղձար նոր իրաւակարգի մը հաստատման, որուն օրէնքը՝ օրէնքի բացակայութիւնը պիտի ըլլար...: Քրիստոնէութեան գէմ իր բռնած անհաշտ գիրքը — զոր սմանք իբրեւ հիւանդագին մտածեւում մը մեկնած են, նկատի ունենալով այլապէս իր ազնիւ, զգայուն, մարդանէր եւ էտաղէս քրիստոնէական ոգին, — Յիսուսի անձին եւ սկըզբունքներուն գէմ հակասակութենէ չէ որ կը բղինէր, ինչպէս կը տեսնենք «Պրոմեթեւս Արձակութած»ի առաջին արարին մէջ իր բրած ակնարկութենէն, այլ իմաստափ-

րական տարակոյներէ, եւ մտնաւանդայն խորշանքէն ու ցասումէն, զոր ան՝ իր հանրապեաական, համայնավար ու անիշխանական՝ կը զգար եկեղեցւոյ վարիչներուն գէմ, որոնք փոխանակ ժողովուրդին ազատագրութեան նուիրուելու, միացածէին ազնուականներուն, իրենց առանձնաշնորհները տպահովելու: «Խթանին գէմ աքացելու» իր յանդգնութիւնը ուրեմն, որքան իր անսանձ բնաւորութեան եւ իր խմացական կազմաւորութեան շրջանին կրած ազատական ազգեցութիւններուն արդիւնք, նոյնքան ալ պաշտօնական Քրիստոնէութեան առթած գայթակղութեան հետեւանքն էր: Եւ ինքը միակը չէր միաքի այդ վիճակին մէջ: Քրիստոնէական աւանդութեանց մէջ մեծցած լաւագոյն հոգիներէն շատեր այդ յաւախաբութեան եւ ուժացման աւանդութեած էին, ի տես եկեղեցւոյն վաստակերման, բրածոյացած կեանքին եւ խսկանարար գերին: Բայց Շելի իր խանդաբրը խանութեածքին բերումով՝ ծայրայեղութեան գիմեց, ու սատիկ եղաւ փոթորիկը զոր ան իր անձին գէմ յարոյց, իր աւանդապաշտ ու պահպանողական հայրենիքին մէջ, այն օրէն սկսեալ՝ երբ դեռ հազիւ պատանի՝ գրքոյկով մը մնապատաժութեան պէտքը տպացուցանելու ձեւնարկեց ու փարաւեցաւ գլորցէն...:

«Պրամեթեւս Արձակութած»ի թատերական ու բանաստեղծական քողին տակ ծածկութած իրասար ըմբանելու համար, պէտք չէ մոռնալ Շելիի այս ըմբոստ ու գին, անսանձ ազատութեան տենչը, մարդկութեան հանդէպ իր ունեցած խանդակառ սէրը, եւ իր բարենարդակական կրքու ե-

ռանդը: Բանաստեղծ մը ըլլալէ առաջ՝ առաքեալ մը կը գաւանէր ան ինքզինքը, և այդ ուղղութեամբ սկսած էր գործել գըպդի օրերէն:

Պէտք չէ սակայն խորհիլ թէ Շէլի իր գրական հանճարը ի սպաս դրաւ իր մարդարէտական կոչումին, իր տեսութիւններն ու համոզումները տարածելու կամ ապացուցանելու մասնաւոր գիտումավ: Ինք որ «զուտ բանաստեղծութեան» գերագոյն ներկայացուցիչն է, կը խորշէր ձգտումնաւոր գրականութենէ, գտաւանդական կամ վարդապետական բանաստեղծութենէ, ինչպէս ինք իսկ ըսած է: Իր քերթողութիւնը՝ ոչ թէ քարոզութիւն՝ այլ խոր ու ինքնարուղի տրամայտութիւնն էր իր էութիւնը գրաւող ու յաւզող այն բարձրագոյն խորհուրդներուն որսնք մարդկային ճակատագրին շուրջ կը գանձնան: Ան կ'երգէր այդ նիւթին շուրջ, ինչպէս ուրիշ մը կ'երգէ իր սիրած կինը, բնութիւնը կամ հայրենիքը: Շէլի խաշադրյան ուրիշ մարդկութիւնն էր, եւ «Պրոմեթեւս Արձակուած»ը, էապէս, սոսաւագակոծ մարդկութեան յոյժի եւ փրկութեան տրամերգութիւնն է:

Լոյսով ու գոյնով կայծկլաւուն այս երկը սակայն՝ զերծ չէ մթութիւններէ: Շատեր՝ ճշգրիտ կառուցուածքով եւ յըստակ ու տրամաբանական զարգացումով գործողութիւն մը չկանոնով անոր մէջ, կը կարգան զայն անոր զմայլելի պատկերներուն եւ երաժշտական սողերուն համար միայն: Մեր սովորական ըմբռնումով գրուած թատերախաղ մը չէ այս տրամերգութիւնը, ոչ ալ այլաբանութիւն մը, որուն մէջ գործող անձերը, թէեւ մարմնաւորուած՝ բայց իրականին մէջ վերացականութիւններ, են, առաքինութիւններ, մուլութիւններ, կամ սկզբունքներ, որոնք միայն մեր ներքին աշխարհին մէջ գոյսութիւն ունին, բայց որոնց թանձրացեալ կեանք կուտայ հեղինակը արտաքին աշխարհի մէջ: Դիցավէպ մը կը գործարութեամբ մը իր ազատութիւնը միայն կ'ամսական համոզումներուն պատկերացման: Ան չէ ուզած որ Պրոմեթեւս, վեհանձն, մարդասէր ու անձնազահ Տիտանը, զիջանի սակարկութեամբ մը իր ազատութիւնը միայն կ'աղմէ եղած զիջումով մը, այլ դէպքերու անխուսափելի իր փրկութիւնը գայ ոչ թէ իր կողմէ եղած զիջումով մը, այլ դէպքերու անխուսափելի իր բերումով: Ըստ Եսքիլէսի կամ յունական առասպելին, Արամազդ իր իշխա-

ներ են, բնութեան ուժեր են, ոգիներ են, պարիկներ են կամ ճիւաղներ, որոնք կ'ապրին անծանօթ տեղեր, երբեմն լեռներու կատարները, երբեմն երկինքի մէջ կամ ծովերու խորը, երբեմն օդակախ, եւ որոնք Շէլի երեւակայութեամբ ու տեսանողի ներզգացմամբ կեանք կ'ամսնեն՝ մերթլուսաւոր, մերթ մայլ ուժգնութեամբ, և մերթ ազօտ ու հաղիւ նշմարելի աննիւթութեամբ, խօսելով լեզու մը որուն բառերը թէեւ մարդկային, բայց պարտնակութեամբ այնքան նօսր ու եթերային, որ չեսաւոր իմաստի մը արձագանդը կամ գգուանքը կը բերեն միայն յաճախ, ու միշտ կախարդանքի մը տպաւորութիւնը:

Շէլի նաբասակը չէ եղած Եսքիլէսի կորաւած «Պրոմեթեւս Արձակուած»ը վերասեղծել: Ինչպէս յայնին է, Պրոմեթեւս՝ յունական կիցարանութեան համեմատ՝ իր ազատութիւնը ճեռք կը բերէ գաղտնիքի մը չնորդիւ: Արամազդ պէտք չէ որ ամուսնայ թէտիսի հետ, որովհետեւ այդ միութեամբ յաւակ մը պիտի ունենայ որ իր կործանման պատճառ պիտի ըլլայ: Արամազդի անծանօթ է այս պարագան: Բայց ան վիտէ թէ իրեն սպասնացող վըտանգ մը կայ որուն միայն Պրոմեթեւս տեղեակ է: Եւ ուստի այդ գաղտնիքին յայնութեան փոխարէն, ան կը հաւանի Պրոմեթեւսը արձակել: Այս է նիւթը Եսքիլէսի «Պրոմեթեւս Արձակուած»ին, որ գժբախտաբար մեղի չէ հասած: Շէլի սակայն, յանդուգին ճարտարութեամբ մը, փոխած է այդ ընկալեալ ճեռք եւ զայն յարմարցուցած իր անձնական համոզումներուն պատկերացման: Ան չէ ուզած որ Պրոմեթեւս, վեհանձն, մարդասէր ու անձնազահ Տիտանը, զիջանի սակարկութեամբ մը իր ազատութիւնը միայն կ'ամսական համոզումներ, ան մնայ ըմբռսաւ ու անյողգողլու, եւ իր փրկութիւնը գայ ոչ թէ իր կողմէ եղած զիջումով մը, այլ դէպքերու անխուսափելի իր բերումով: Ըստ Եսքիլէսի կամ յունական առասպելին, Արամազդ իր իշխա-

նութիւնը կը պարսի Պրոմեթեսի. այս վերջինն է որ անոր տուած է իր գահն ու զօրութիւնը: Շէլի խրացուցած է այդ տեսակէտը եւ անոր տակ ծածկած է իր խոր համազարմներէն մէկը: Պրոմեթեւու՝ ըստ Շէլիի՝ տառապեալ մարդկութիւնն է. իսկ Արամազդ՝ ոչ չարիքի վերացական գաղափարն է, ոչ ալ՝ քրիստոնէական ըմբռնումով սէր եւ հոգի Աստուածը, որուն անձնաւորութեան չէր հաւասար Շէլի. իր կրօնքը ըլլալով տեսակ մը համասսաւածութիւն, նիւթապաշտութենէ եւ ամէն կապէ զերծ՝ բնութեան պաշտամունք մը որուն աւանցքը բացարձակ սէրն էր:

Բռնակալ Արամազդը սրուն դէմ Շէլի անինասյ պայքար մղել կուտայ Պրոմեթեւոի — կամ՝ մարդկութեան —, մարմնացումն է այն բոլոր օրէնքներուն, բարքերուն, կրօնային, քաղաքական կամ ընկերային հիմնարկութիւններուն, զրոս մարդիկ իրենց իսկ ձեռքով ստեղծած ու գահ բարձրացուցած են եւ կը պաշտեն, բայց որոնք, ժամանակի հոլովումով իրենց ձկունութիւնն ու կենաւուակութիւնը կորսնցնելով, կը դառնան յառաջդիմութեան թըշնամի եւ ազատութեան արգելք:

Շէլիի հալածանքը մարդոցմէ ստեղծուած եւ մարդիկը կեզեքով այդ տաստածին դէմ էր, եւ իր տրամերգութեան մէջ չէ ուզած որ ան ազատի անկումէ իր զոհին տկարութեամբը կամ վեհանձնութեամբը, այլ ուզած է որ վլչի իր ծանրութեամբը, կործանի իր զաւկին ձեռքով, ինչ որ Շէլիի մէկ ուրիշ խոր համոզումն էր, այսինքն թէ չարիքը գատապարտուած է փանակ իր իսկ սաստկութեան պատճառու, իր իսկ տուած պատճով:

Զրոս արարէ կը բաղկանայ այս թատրերգութիւնը: Առաջինը Պրոմեթեւոի աշուելի տառապանքը եւ անսասան հաւատքը կը ներկայացնէ: Երբ գործողութիւնը կը սկսի, երեք հազար տարիէ ի վեր Պրոմեթեւու՝ Արամազդի հրամանով՝ արդէն կախուած է ժայռէն ու տաստապած, կրակի գործածութիւնը մարդոց սորվեցուցած ըլ-

լալուն համար: Իր ստքերուն քովն են երկու ովկէանագուստեր, Պանթէա եւ իօնէ, որոնք իր ցաւն ու մենութիւնը կը մ'եղմէն: Իրենց մ'եծ քոյրը ստկայն, Ասիա, Պրոմեթեւուի սիրականը, հեռաւոր վայրի մը մէջ վիշտով ու կարօտվ կը տաւայտի: Պրոմեթեւուի հոգին ատելութիւն չունի այլ եւս. տառապանքը իմաստուն ու բարի ըրած է զինքը, առանց ստկայն անոր կամքը ցնցելու: Վսեմ մենախօսութեան մը մէջ ան փափաք կը յայսնէ անգամ մը եւս լսելու այն զարհուրելի անէծքը զորինք կարգացած էր Արամազդի վրայ, երբ այս վերջինը զինքը յաւիտենական տանջանքի գատապարտած էր: Իր կոչը կ'ուզէ Լեռներուն, ջուրերուն, օդին ու հովերուն, բայց ասոնցմէ ոչ մէկը կը համարձակի զայն կրկնել: Միայն ոգիները կրնան զայն անուպատիժ վերաբագրել, բայց որովհետեւ Պրոմեթեւու՝ իր անհուն բարութեամբ՝ չի փափաքիր որ այդ ատելավաս խօսքերը իրեն նմանող ու եւ է մէկու մը շրթունքին վերսին անցնին, իր հրամանով՝ Արամազդի ուրուականն է որ անդունդէն կուգայ եւ կ'արտասանէ այդ անէծքը անգամ մըն ալ:

Արամազդ լսած ըլլալով Պրոմեթեւոի ներսպամիտ տրամագրութիւնը, իր պատգամաւորը՝ չերմէար՝ կը զրկէ որպէս զի Պրոմեթեւումէն կորզէ այն գաղանիքը որ այնքան կարեւոր է իրեն համար: Երբ մարդկութեան ախտյեանը՝ ամէն նոր տանջանքի սպանալիք արհամարհելով անգրագուելի կը մնայ, ճիւազներու լեզուներ կուգան եւ անոր վրայ կը թափեն հոգեկան ամէն կարելի տանջանք: Բայց անմահու չափ տառապելով հանդերձ չի յայսներ գաղտնիքը և չի կորսնցներ ընաւ իր յոյար: Ճիւազները կը մեկնին շփոթահոր, մինչ սիրուն ոգիներ՝ Ճիւանին քով կը փութան զինքը սիրովելու: Ուժասպանէ Պրոմեթեւու, բայց հոգւով խաղաղ: Արշալոյը ծագիլ կը սկսի իր անցուցած օրհասի ժամերէն վերջ, մինչ ան՝ կարօտը կը յայսնէ իր սիրուհոյն համար, ու կը

կրկնէ նաեւ իր բաղձանքը՝ թէ պիտի ուզէր առասպեալ մարդկութեան զօրութիւնն ու փրկիչը ըլլալ, կամ անշետանալ իրերու սկզբնական վիհին մէջ»:

Երկրորդ արարը կարելի է կոչել Ասիայի ինքնաճանաչումն ու ճամբորդութիւնը: Տեսարանը կը սկսի գեղեցիկ հովիտի մը մէջ, բոլորովին տարբեր Պրոմեթեւուի դաժան ու ամայի ժայռէն: Ասիա սակայն՝ հակառակ զինքը շրջապատող հրաշալի բնութեան, տխուր է. ան կը սպասէ ու կ'երազէ սիրահալ: Արշալոյս է. Պանթէա՝ հաւատքի սգին՝ որ միջնորդն է մարդկութեան եւ իր խոհալին միջնէ: Պրոմեթեւուի քովէն կուգայ լուր բերելու Ասիային: Երկու խորհրդաւոր երազ կը պատմէ որսնք հրաւէր մըն են Ասիայի՝ սիրոյ սգին՝ որպէս զի գործի լծուի եւ Պրոմեթեւու աղատէ: Ասիա կը տեսնէ այդ երազները Պանթէայի աչքերուն մէջ, ու տակաւ իր ներքին տարսում գրգռումներուն իմաստը կը յայտնուի իր միաքին ու կ'ըրբանէ թէ իր կոչումն է ոչ մ'իայն համբերել ու առասպիլ, այլ գործել ու փրկել: Ճամբարյ կ'ելլեն ուրեմն երկու քոյլերը, ուր ու հաւատք, եւ կ'անցնին փորձասութեանց պուրակներէ ու կը համնին քարայրը զարչուրելի Գեմոգորդնին՝ անտեսանելի ճակատագրին՝ որ խաւարի մէջ կ'ապրի քօղարկեալ: Ասիա կը տեսնէ սակայն զայն անքող, ու գոյութեան եւ չարիքի ծագման շուրջ հարցումներ ուզգելէ վերջ անոր, կ'ուզէ գիտնալ թէ ե'րբ պիտի հնչէ Պրոմեթեւուի աղատութեան ժամը: Իբրև պատասխան, խօսքի տեղ, գէպքեր է որ տեղի կ'ունենան: Ժամերու կառքերն են որ իրենց տողանցքը կը կատարեն:

Գեմոգորդն «մութ կառք»ի մը մէջ, խել Ասիա եւ Պանթէա բոցավառ կառք մը մանելով, կը ապրուին խորհրդաւոր լեռ մը, ուր Ասիա կ'այլավուխուի եւ այնքան հրաշալի շողիւնով մը կը փայլի որ իր բուժն էութիւնը կը ծածկուի եւ հաղիւ կ'ընդունակ գույն մէջ: Զայն մէջ կ'արձակէ Պրոմեթեւուր, որ Ասիայի միանալով, կը թէւակուխէ անտաշման աղատութեան ու երանութեան շրջան մը:

Պական երգ մը կ'ուզդէ իրեն, եւ ինք ալ կը պատասխանէ նոյնքան գեղեցիկ ու խորիմաստ երգով մը որ կը սկսի. «Հոգիս նաւմ'է գիւթական...» բառերով:

Գեմոգորդն որ Շէլիի պատմուածքին մէջ Արամազդի այն գաւակին է որ սահմանուած է իր հայրը տապալելու, կը ներկայացնէ ճակատագիրը, գէպքերու տրամաբանութիւնը, եւ բանականութիւնը: Պէտք է նկատել թէ Շէլի զայն գուրս կը հանէ իր առանձնացումէն ու գործի կը մղէ, Ասիայի շետ տեսնուիլ տալէ վերջ, պատկերացնելով գիտավէպին կեղեւին տակ ուրիշ ճշմարտութիւն մը, թէ գաղափարը կեանքի մէջ մաս կ'առնէ, գործն ու մղիչ ուժ մը կ'ըլլայ, զգացումի շետ շփում ունենալէ եւ անոր ջերմութիւնը ստանալէ վերջ: Այսպէս, Արամազդի գահընկէցութիւնը տեղի կ'ունենայ ուրեմն բանականութեան ու սիրոյ գործակցութեամբ, բայց մանաւանդ սիրոյ գրգռումօվ, զոր Շէլի. «կեանքի կեանքը» կը կոչէ ու կը փառաբանէ անտաշման պաշտումով մը:

Այս արարը, խորհուրդի եւ արուեստի տեսակետով, գործին ամենէն գեղեցիկ մասն է եւ անզդիական գրականութեան անկորնչելի փառքերէն մէկը:

Երրորդ արարին մէջ տեղի կ'ունենայ Արամազդի անկումը եւ Պրոմեթեւուի արձակումը: Արամազդ, ամուսնանալով թէտիսի հետ, անզդիակցօրէն իր կործանումը պատրաստած է. այդ միութեամբ ծնուծ զաւակը կը տեսնենք որ տիեզերքի գահակալ իշխանին կը ներկայանայ եւ անոր գահընկէցութիւնը կը յայտարարէ: Արամազդ անզօր է ճակատագրին դէմ: Պրոմեթեւուի անէծքը իր ազգեցութիւնը գործած է, եւ բանակալը կ'իշխայ կործանման անդունդը: Հերակլէս կ'արձակէ Պրոմեթեւուր, որ Ասիայի միանալով, կը թէւակուխէ անտաշման աղատութեան ու երանութեան շրջան մը:

Չորրորդ արարը ցնծութեան երգ մընէ հանդիսաւոր: Երկինքի եւ երկրի բոլոր գործութիւնները, զմայլելի երգակցութեամբ՝

յաղթանակը կը փոռաւսրեն: Պատկերներու գեղեցիկութեամբ եւ խանդավառ հըրծանաբի զեղուն արայայայութեան տեսակէտով, այս էջն ալ նմանը չունի բանաստեղծութեան մէջ:

Հակառակ այն բոլոր մթութիւններուն որոնց կը հանդիպինք մանրամանութիւններու մէջ, կը տեսնենք թէ այս երկը, գեղեցիկ բայց կցկտուր քնարական կտորներու, աւելի կամ նուազ գիւրաբեկ թելերով ու բռնազբօսիկ կերպով իրարու կարկը առաջանակն, գիցավէսպի մը պատեանին տակ, լող ճմտօրէն ուսումնասիրուած ու կառուցուած գործ մըն է իմաստի ներքին միութեամբ, որուն խորհրդանշական մթութիւններուն մէջն կարելի է տեսնել հեղինակին ծրագրին արարէ արար զարգացումը:

Իր բանաստեղծական արժէքն զատ, ինչ որ «Պրորեթեւս Արձակուած»ի հմայքը կը կազմէ մեզի համար այսօր, ոչ թէ անոր սպարունակած իմաստասիրական, կրօնական կամ ընկերային տեսութիւններն են, որոնք թէ եւ ինքնին շահեկան՝ բայց իրենց ժամանակին գրոշմը կը կրեն ու վիճելի են եւ յաճախ անընդունելի, այլ անոր յախիսնապէս թարմ ու անանց սպին, որ տառապագին ու անսահման սէր մըն է մարդկութեան հանդէալ եւ անդրդուելի հաւատք մը՝ թէ չարիքը վերջապէս պիտի սպարութիւնականութեան ու սիրոյ միացեալ ուժով: Ազատատենչ մարդասիրութիւնն է որ անոր մէջ մեզի կը ներկայանայ արուեստի բարձրագոյն տարազով, բանատեղծներու ամենէն բանաստեղծականին կախարդական լեզուով:

1820ին էր որ Շէլի հրատարակեց իր այս հրաշակերու երբ գես քաննեւութը տարեկան էր, իր եղերական մահէն գրեթէ երկու տարի առաջ:

**

Շէլի թարգմանել գեղեցիկ օդերեւոյ-

թի մը հետ խաղալու կը նմանի: Զափազանց խուսափուկ բանաստեղծ մըն է ան, խկապէս Արևը, երգիչ ոգի մը, որ բռնել կարծած վայրկեանիդ խոյս կուտայ ձեռքէդ, խորհուրդի մը սրարանքը կամ թելագրանքը ձգելով: Իր տողերը, իմաստի պարունակութեամբ երբեմն այնքան նուր են ու աննիւթական որ երաժշտութիւն թարգմանելու անկարելի գործին կը վերածուի շատ անգամ աշխատութիւնը: «Եթերային», «Այերային», «Գոլորշաւոր», են, «անշօշափելի ու օգային որակակամներ յանախ կուգան իր գրչին տակ: Իր մթութիւնները, ոչ թէ ուղեղային ճիգով, «ուղուած», արուեստական խօրութիւններ են, այլ իր տեսանողի խառնուածքին բերմունքը: Խոկական «զաւարանաստեղծն» է: Բաղգատաբար շատ աւելի գիւրին է թարգմանել դասական հեղինակ մը, որուն խորհուրդներն ու ոճը յատակ են, քան պարիներու լեզուով խօսող քնարերգակ մը: Տողերուն երաժշտականութիւնը թարգմանութեամբ տակ, ինդրէ գուրս է անշուշա, եւ ափսո՞ս որ այդպէս է, որովհետեւ գործին մեծագոյն հրապոյրներէն մէկը անոր նուազային գեղեցիկութիւնն է:

Միօրինակ շափով մը չէ որ Շէլի գրած է այս թատրերգութիւնը: Անգլիական անյանգ բայց տաղաջափեալ սովորական ուսանաւոր տողն է որ գործածածած է, առ հասրակական ու զրուցատրական մասերուն մէջ. բայց սպարագաներու, անձերու եւ տեղին առթած ներշնչումին համեմատ, այլազան շափեր ու կշույթներ գործածած է զմայլելի պատշաճութեամբ, երբեմն յանգաւոր փոքրիկ երգեր ալ դնելակ պարիներու բերանը:

Ներկայ տաղաջափեալ թարգմանութիւնը գրեթէ բառացի եւ տող առ տող հայացումն է բնագրին, բացի անշուշտ այն պարագաներէն երբ՝ քերականական ու տաղաջափեական պահանջքով շրջումներու հարկը ծագուծ է: Պէտք վկար մէկ տեսակ չափի մը կտապուելու, ինչ որ թէ՝ միօրինակութիւն պիտի ստեղծէր, թէ՝ բնագրին

Ճեւին պիտի չպատշաճէր, եւ թէ՛ աւելորդ լուծ մը պիտի պարագրէր: Ընդհակակառին բնագիրը չդիմածուելու համար, զվարանեցայ նոյն խէլ միեւնայն հատուածին ընթացքին տարբեր չափել գործածել, պէտք եղած աեղերը շեշտեր գնելով որպէս զի ընթերցողը մէկ չափէն միւսը անցնելու պահուն՝ չշփոթի, թէեւ ստանաւոր կարդալու վարժ մէկը ասոր ալ պէտք պիտի չունենար: Չափերու այս ասածգականութիւնը ոչ միայն անշրաժե՛ցա եղանակը թուեցաւ ինձ բնագրին հարազատութիւնը կարելի եղածին չափ պահպանելու համար, այլ նաեւ յարմարագոյնը Շէլիի թեւաւոր, քմայքու ու փոփոխական ներշնչումին եւ անոր ծնունդ այլազան կշռոյթներուն:

Թարգմանութիւն մը—մանաւոնդ տաղաչափեալ— ամենէն նպաստաւոր պայմաններու մէջ իսկ, անտակ մը լարախազացութիւն է: Մինչ հեղինակը՝ իր ստեղծագործ ներքին մղումին համեմատ՝ ազտօրէն կը թեւածէ, թարգմանիչը՝ իմաստին հաւատարիմ մնալու իր հիմնական

պարագաւորութեամբ, ստիպուած է հետեւիլ սահմանուած գնացքով, խորքի եւ Ճեւի սեղմումներու հակառակ իր հաւատարակը ըստութիւնը պահելու նախահոգութիւնով: Անոնք որ փորձով գիտեն այս ընդհանուր գժուարութիւնը եւ ծանօթ են մասնաւորապէս Շէլիի գործին, կրնան ըմբռնել թէ որքան փարանումով է որ Ճեւարկեցի այս աշխատութեան: Ինչ թերութիւն որ կայ անոր մէջ, անշուշտ իմս է, բայց ինչ արժանիք որ ան կրնայ ներկայացնել, պիտի ուզէի զայն ձօնել, գորովաճութիւնովս, Փրօֆ. Աբրահամ՝ Տէր Յակոբեանի, իմիշատակ անգլիերէնի տուածին գասիս, ու նաեւ Պ. Սրչակ Զօպանեանի, առանց որուն առաջարկին ու սիրալիր ստիպման, ապահովաբար պիտի չլծուէի այս թարգմանութեան գործին, որ զիս երկար ատեն «արտոյտ»ին ընկերութեան մէջ պահեց, ճիգի հետ այսքան հրճուանք պատճառելով ինձի:

ՅԱԿՈԲ ԱՆՏՈՆԵԱՆ

Նիւ Խոր